

# ԴԻՏԱԿ ԲԻՒՐԵԴԵՐԵ

1812. Դ 15. օգոստոսի.

Առ զորման որ է Պատմութեր Հիմկվան տանընիս , ամեն ուսմաքնին  
որը հեղմը կը ապահովի :

## Խ Գ Ա Լ Ի Ա

**Փ** սիալոցն իշխանու Եւ ձենիու ,  
ուստ մերուն , փարեց դնաւ հասաւ ա-  
ռպիւ շաբն :

Առ առջ շատ նուազելութի նշաւ առ  
կողմերը մասն մէջ մոյց ու ու արդիւթա-  
ւաշանգանը մասն 200 նաև մէծ աւ պար-  
տի , որուն նկան իշխանու կողմերն ,  
նորութիւն տարացնեալին , առաջի առաջան  
ներեն , կղզիներն , նաև մարդուն , ու  
քրին ազ , եզ փայտ , թիւթիւն , ապա-  
ծուկ , կտակ , զմաք , կանեփ , մեզաւ շա-  
մաւ քեւաքար , առուր , պատու , ու այ-  
նարկաւոր բաներ :

Առ անկէ գացին 156 նաև դէպ ի ծով  
մանրութայր , որ բեռնավորած են ցարեն ,  
ըրին , քառու , սփ , մասուր , ապա-  
կեպն բաներ , Թուութ , մարգար հասուր ,  
տպած գրքեր , քրիման ու թարածածած , թէ  
քեար , կուար , Արքանէ մում , ու այլ շամա-  
զան բաներ :

Առոր ենորէ քիչ շահուուր ընդու վաճառ  
ու առանութեր որ ըրին զետեսուր , յո շուրեւ  
ըս մէջն բազէք քայուց բառ բառ քրիւն 159  
մէնն մէնն . մաս ու առաներու բառեւ  
ցին անկէ ներու , ան բաները սրուց կը կա-  
րան ցանու երկրցիք :

## Խ Ե Մ Յ Ե Ս Ա Ն

Առելյէ Թագուհին համայու Թագու-  
հութիւն համար , որ է պրվուկ ուստ նարու-  
շնու իմիւու աթունին , ործ թէ թափանին  
մանրակի թէ փանին ուստ ներ շնին առ  
դրա : շատ ֆուառու ու սիմերուն : Առ առ  
շնեց պարուն Ակիչ բասնին , որ շատ վար  
պէտ արծաթակորդ է :

## Խ Գ Ա Ն Ի Ա

Ապէնցա բազուքը մնէ հանգարատութե-

ի , ու առնոր թագաւորին հուատարիմ  
ըրութու համար երդուու ըրին : Առավելան  
գէնին ընակենեւ ընալ առանցման , բարի արի-  
նակ առնեն ընալ , պիստ առնեն ընալ առ-  
նակ առնեն , առնեն երեւեն առնեն ընալ  
առնեն ընակ առնեն ընալ առնեն : Ու այլ  
թէ առնեն ընակ առնեն երեւեն առնեն : Առ այլ  
գունդ գորոց ու երեւեն տերութեր ընրո-  
գին մէկը կափեսոյ , մէկը գրանիսիցը  
նիս , մէկարը արմանազո ինցուց , առնեն  
գունդին կը հրամայէ մէռու քրինչիքին :  
Երկրորդին կը հրամայէ պիստիւու գունդ  
ու պըր Երրորդին մերացի մէնն ու ութ ,  
ու ու առն համար , որ թէ նամաններէն եր եր  
կիր ազուր պոմէտ :

Ցունիսի 27ին նարօւնին իմիւու աթուր  
համար իր բանակին առաջապահ զրուց տե-  
ղ ու կէս որդին ենին ուսիսթը Երկուքին , ու  
Տրունին արժու ողբացը որ բալին առաջ  
վրան բաղրին դրայ , որ շնին առաջանց  
հանին հնի զարնին մասկովի հնի կեցան  
բանուին : Ու հնի մասկովին բանակը Եր-  
կուց բաժնըլաւ էր , մէկը ենցերեւ թիւ-  
քի

քի ըսված տեղը, մէկալը վաքային բարձրը  
տեղանքը:

Առավտանց 28ին լրւանալու վըրայ, նա-  
քանին թագաւորը իր ձիաւոր ու ստանա-  
ւոր զօրբուլը ընկաւ պուռէւէս քնդէին  
բանակին վըրայ. ու մէկալ գիէն փրինչը  
փէ երմուլը սկսաւ զարնել ասոնք: Մաս-  
կոնինը թօփնետելով սկսան ետ ետ քաշ.  
վիլ. թողուցին վիշն քաղաքը, այրէցին ա-  
նոր կամուրջը, ու այլ միլիոնաւոր արժուող-  
չքի պատերազմական բաներ հետ փախ-  
ցընել քէկինալուն համար կրակի տվին:  
Կէս օրը նարօշնելը մուտքապը:

Ան օրը տուգաս ուշճիօ, քրանագի բանա-  
կին մէկալ թէկէն ու էկէլգավօին դիմաց զար-  
նիլցած մուկովարուն, ու այնպիսի սան-  
տիկ կրակով դիրենք ետև քչց՝ որ անցած  
կամուրջնին չին կրաքար ապրել 300  
հոգե բանեց անոնդմէն, ու հարուրաւոր  
ալ մեռուց. իրենցին 50 միայն մեռան:

29ին. Տուգայ էլքինմէնը կամուրջը  
շինել տրվաւ սօնութիւնին դիմաց՝ ուսու-  
կց որ կանցնըվի Վիլիա: Ու հոն բամենք-  
վցան քանինը խումէ կուսնիցն ճանուուն  
վըրայ, որ կառոր կառոր աստիս անդին ցըր-  
մած մոսկովին զօրքը երթան գանեն: Ու-  
մէսոդ ֆալային թագաւորը ան օրը բօնիա-  
գուլքի փրինչիկին զօրբուվը մասն կուտ-  
նո քաղաքը: Ու մէկ գունդը զօրաց անկէ-  
խաւրեցն առաջ որ երթան գիշնչիք սպա-  
կաստիսն զարնին, որ իր զօրբովը երեր  
կուդար վլայէն՝ վիշն քաղաքը պահեցը-  
ու մասնիկ ու ժոր ամրցնելու, ու առ եղա-  
ծ լսելով, կեցեր էր ան տեղանքը: Մէնծ  
դաստով ու զէնով եւաւ մոսկովաւ զարնը-  
վէլուն. սալթ 20 միլինի պատերազմական  
պաշար կրանցուց: Ու հիմայ քրանսդին  
բանակը հոն տեղին, ուր որ վեց շաբաթ  
առաջ մոսկովին բոլոր բանակը կեցեր էր:

Յուլիսի 3ին թագաւորը ա-  
ռաջ քալեց գէու իր զէնքնձինին. ու հոն  
զարնիցցաւ պառուն գուլինին բանակին հետո  
որ չինալով դիմանալ քրանսդիրուն կը-  
րակին, ետ քաշնեցաւ, ու շատ մարդ կը-  
մցուց:

Գին, աւտանց մատա նարօշնին թագա-  
ւորը զէնդինին, ու տուքա էլքինմէնը  
մուտքանադմէնի, ու առար ուշճիոն մատա  
աւանդա:

Տին, հարօշին թագաւորը առաջ երթա-  
լով հանդիսեցաւ տօննային զայ ձիաւոր  
զօրաց մասկովերուն, իր ձիաւորը առաջ  
քաշց ասանց գէմ: օրմանց գլուխնէր կըտ-  
րիչ սպառն սուտէրվիքը, ու մէկալ գիաց  
պանուտէսուկ զօրքը վլուգէմպէսկցինե-  
ցը ու լէհէրը կոնակ կենալով, տիքարացան  
մոսկովարը ու ետ ետ քաշնելով, անգան

ու կորեցին կամուրջը, ու դէմկը կըդնէին՝ որ  
քրանսդիրը չանցնին աստիս: Ան ասունը  
քօնդ մօնուպունը անդի կորմանէ հինկ  
թօփ անցուց, ու ասոնց վլոյնի փրան բէ-  
րաւ: Բանեցին գէրի 200 ձիաւոր. իսկ  
մեռնողները փէք շատ եղան:

Ճէնէռալ սէպաստիանը հասաւ ան օրը  
վիածոնի, ուսկից որ առջի օրը մոսկովի  
թագաւորը (որ անձամբ հիմայ նիքնալ բա-  
նակին մէնին) անկէ ելերէր:

Ու առջակ օրվան մէջ, գրեթէ բոլան-  
դակ լիթվանիստ, որուն մէջ երկու միլիոն  
մարդ կայ՝ վաստըկեցանի կըսնն քրանսդ-  
նէրը. ու շատ պատերազմական պաշարնէր  
մոսկովիսկրուն ձեռքն առնելէն ետև 2500  
գերէ աւ ուսնինք ձեռնիսի:

Աս օրերուն ան կողմերը մէկ աստիսկ տաք-  
մը եղեր է. ու ետքը սաստիկ պատ, որ 36  
սահամբ անընդհատ անձրէ եկերէ: Աս  
սարսափելի օդոց խոռվութիւնը մարդոց ու-  
ժամաց մենծ վնաս ու զէն արվիքը է. ու տառը  
համար բերեց առաջ քաշէլլումը իսափան  
վերէ:

## ԲԱՆԱՍՏԻՐԱԿԱՆՔ

Կարօլէն իմիէռամթօուր տա տարի մայի-  
սին հին, ոն երեւէի արձանագործը Քաշ-  
նուլա ցանծնին, ըլու քալվակեռ թագա-  
ւորանին կարգն երկաթի սուակին: Աս  
արձանագործին հիմա ան գօվաւթինէրը,  
ան պատիւնեցը կուտան, որնոր հին աշ-  
ենքն բանաստեղները սուամէտէն կու-  
տայնին իրենց ժամանակի եղած արձանա-  
գործներուն: Աս անունանի մորդուս պատ-  
մութիւնը, եւելի թղթերուն մէջ, մէկ յար-  
մար տեղը, երկայն կըդրեմ:

Պարօնքալայլիւս վլնչենցօ Մօնդին, հո-  
մերունին իլաւատուր գերազանց ոճով թարա-  
մանեց ու տրպելէն ետև, մէկ հատմը ըն-  
ծայ տրպու Վահեռայի թագաւորին:

Անաւ մէկ մենծ մեծարանքութիւնը, ու բեր-  
ուով ինքը գովելով, ու շնորհակալ ըլլարով  
որ այշափ աշխատերէ, ու խօսառութիւնը  
շատացնելու ետևէնս տէք, առաւ. ու իրեն՝  
մէկ սկիել միամբը պարգև տրված, որուն  
մէկ գին էր արքային պատկերլու. մէկալ գին  
մէկ պատարակ մը, որուն բորորտիքը գրած  
էր ան բանը, || Ուշիմութիւն և ճարտա-  
րութիւն ||:

Պարօնք բնդէ տի Քուլին՝ որ երեւէի  
գիանական մարդմէնէր, մեռաւ աս տարի: Ասոր  
ամունը յիշասակը վիկորսըլի մնաց  
տէի, իր ուսումնական բարեկամները ու-  
ղեցին մէկ յիշասակը հանդինել իր համար.  
ու աս բանիս համար մեջերնին ժողվեցին  
30000 հազար ֆիօրին նիշան հիմայ: Ա-

է մէկ իուննկմը, մէկ լնծայլը արժանաւ-  
ուր գիտնականաց ու իմաստավիրաց, որ  
կրարու կուտան ամյօժօժարութք, իրար սի-  
րելնան համար, թէ ապրած տառննին, ու  
թէ մեռնելէն եակ որչափ որ կրնան:

Φωριψηροι την αισθανησηց ու գիտութ ու քա  
զսաքականութեա ծաղկեցընէլու ընկերութեա,  
ընծաներ պարագաւներ խոստացերէ անոնց  
որոնք որ գտնէնէ աս իր ուղած բաներ:

1200 Փրանքի կը խոսանայ, ով որ գտնայ  
ու ցըցնէ մէկ համեստը, որ ստօքայի վրայ  
ու անտառակա վրայ ասվիլ, ան բարսի մա-  
րտի պղնձի վրայ փորփած՝ պատի նիներ ըլ-  
լայ, նախանձեր ըլլայ, ինչպէս որ թղթի վը-  
կը սապլի տղէկ:

6000 Փրանքի կը խոստանայ, ով որ բժի՛  
շուխայի՝ աղեկ կարմիր՝ ու ալ՝ դոյն տայ  
ոսոպիս ընած արմանառվ, որ շատ կը դափի  
Քրանայոց երկիրները ու աշան բանին  
նէ: Ու թէ որ չէ, մէկը աս ոսոպիսի ար-  
մանառվը ընթառ տէ, մէկ ուրիշ աս երկիրը  
ներս գավաճ բառնեմը ընթառ, աղեկ կարմիր  
դոյն տըլաւ բժի՛ անոր ալ նոյն խոստա-  
ցած պարուն կուտայ:

1000 Գրանքի կըխսուսանայ, ով որ Զամբայլի գտնէ, որ սպասուելին ամանները ներսի փառ խոսլացի լու տեղը, մեկ ուրիշ վէս նիմքի հիմքը կմը մէկ անդամու մէտարը՝ Հայոցընէ անոր տեղը, ու ան պանչէս պամառուն նէ տը, միանայ, որ նէ Զաթի, նէ Ելլէ, նէ Հալիք կրակի վըսյ, ու թթուեւ, եղի, աղի, գիմանայ, ու սուզ բանմար ըրւայս սովորական գործածված պամառուելիններէն :

400 Փրանքի կըխսանանայ, ով որ ան  
Քրամասցու երկիրները ուրբ որ եզչլդավլը,  
Ճամբարյել գտնան Հան սեպէնի եղանակ ծա-  
կամ կամ ըստիր շատցնելու, որ եղա-  
պտնանայ ան բնակիրներուն։ Աս աշխատա-  
նաց վարչ խոսանալը առաջնորդ, մեկ խե-  
լացի վարդիկութելներնէ, որ հիմայ ըուլը  
եւրոպայի տէրութելները՝ աս ճամբարն  
ըստիր կըստիր ածեան, ու պատունալ կը-  
պայերին։ Զքը մէկ բաննը կրցուը, ը-  
դասինալով թէ իր քրամինքը ճանցուղը վար-  
ժատրօղը պիտի գտնիլիք տէլի, կամ թէ  
գտնվելուն եւ, ինչպիսի վարդիքը պիտի առ-  
նէմ տէլի, ուրբ ձեռքը կըստիր լուսը, բաննիմը  
գլուխի շղթանը։ Աւ լուսենենք որ,  
դուս բնութէլ միշտ այսպէս ըլլալուն հա-  
մար, որ ինչուկ վարձը շլատեննէ, չի շար-  
ժիր, մեզատէնցօվը պիլի՛ աս ճամբարն ըրո-  
նեց, առաջնիմ վարձը խոսացաւ մեր  
քարե գործութէլ։ ԲԵ ինչնին այսպէս քլ-  
լոյ, ազգիմը մէկ խելու շլատենը, եզած  
խելացիներու ուսուու մէն առեթիքու։

Եւրոպայ ու Փրանսայ բուրդի պակառ  
թիւն ունենալուն համար, մէկը մէկ նոր

գիւտամը հնարեց՝ որ աս պակսութե՛ տեղը  
Ենցընէ: Խվուռ ու հորթու կաշիէ տէօչէկ  
կրձնէ: որչափ մեծ ու պղափկ կուզդս, ու  
աղէկ վարպետութբ աս կըկարէ: տէօչին  
մէկ դին մուսակիւլու կի մուսակամբ կըդին՝  
որ գոցլի ու բացակ ուզածին պէս, ասկայ քէօրինկոմը, կամ փէլով կուռեցնէ ու  
զածին չափ, որ կըլայ մէկէն մէկ պատշ  
վական տէօչէկմը, ու կըպառիկ վրան, ա  
մառը ասոր վրայ մարդ չքփիր չիխաջըր  
ընտառ բրթէ տէօչին վրայ, անկէ ենեւ  
լուէն ազատ, գնեւլը վեցըցնեւը գնեւընին:  
Ճամբորդ մարդ պիեէ, աս ի՞ր մենճ ու  
պատվական տէօչէկ կը հետք ուր ուզէ կրնայ  
տանիլ: առվասնց պլորցընէ կտրումը կաշի  
ժիւնը լը կն առապային մէջ կըդնէ: իրին  
կունը՝ ուր որ կըլայ մաստակ մէջ, դաշ-  
տի մէջ, ուռեցնենէ աս կըլայ թագաւուշ  
րական տէօչէկմը, որուն վրայ հանդիսան  
կըպառիկի: Աւսափ աս տէօչէկը որ սկալնինէ  
գործածիլ, աս օրլան օրըս միայն Քրիստ  
ույշն 240 միջենու լիր բուրդէն աւելի կել-  
լէ, որ չիխայ ու այլ հարկաւոր բաներ  
իրինիի:

Մէկը ճամբայի՞ն գրտաւ նոր բանէմը հաց շնիւելու, որ հացի պէս սիրո կըբանէ, ու ուստի պէս համով ու ձեռքութիւն կըբայ ։ Կառնէ գեանամինծորդ, ի՞ո եկր եւմասին, ու կըլարտաէ ու կըլամակիմի՛ն, ու կըջրցնէն կրա- կին վերցի մուռանամէջ, ու ուստի ապա չըլլայ, որ չորնալուն տեղը եփի ։ Եաբը ան կտոր կտոր կընէ կըգնէ ջազացքը ալիւր կընէ ։ Եաբը իմոր կընէ ալիւրը հացի պէս բու- րու կեփի ։ որ աժան ըլլալէն ետև՝ զարմա- նաի համովակ կորուա ։

Մէկ ու երես մասնաւութիւնը ։ Այս համբովազ զարչ մասնաւի ձեան պէս հացմբ շննեց ։ Վառ մէկ օխայ եւրոպայու բրինծ, ասի շաղաց քի մէջ ալիւր ըրաւ. առ մէկ օխայ բրինծե ալիւրին մէջ գրաւ կես օխայ ցորենին աւ վիւր, ու մէջը ցորենին իսոր բրուտ շատեց. ու եւրոպ խնիրը քի մայան ալէկմը որ հայ սաւ, գրաւ բուռը եփեց, ու եղաւ մէկ արմինալու համով հացմբ, ու կոսեց որ եր կու օխայէն աւելի անքրէր աս հացը ։

Սնցած տարի գեկիսեմբէրի 10ին Բրա կա քաղքին մէջ և զոր գաւիթ ատոտքաբ խր աեսաւ որ՝ իրեն պառամեթուն, որ է ծանրացտի գործն, յանկարծակի մէկէն ցածցաւ իրեն միջական բարձրութէն ։ Վա բանէն մակաբերեց, որ կամ ստասիկ անձ բաւել պիտի գայ, կամ հարկաւու մըրկի սիլ տի ըլլայ, որովհետեւ օրնալ ամպու ու մութ օրմնէր, աման հչ սահմանը չշաւ ։ Ու 12ին գլխերվան ոսհամթը լիերէն տառենները, լավցաւ իմացիւցաւ մէկ շամբը որ քշեց մէկ թաքիքէ, ու կըլավէր փէնճիրէ.

ներուն, տօլմաներուն կռուսոց ու շածը  
էր հարաւեն գէպ ի հաւախ :

Հոտմ մարտի 23ին, երիկլան գէմ մէկ  
սաստիկ շաժմը եղաւ հարաւային զիէն, ու  
դրւուն պէս քիչ հեղ պատահերէ ու կար-  
ծես թէ ինչպէս որ տալզամը խայընի կմ  
նաւու տակէն կուգայ կանցնի, այնպէս  
շարժեց բոլոր քաղաքը շատ պարաներուն  
շենքու զէն արլաւ, ու տուննալ ֆլաւ,  
որուն մէջ իրեք հոգե մեռաւ բայց որ  
պէտրուն, ու ոք մարխամ մահօնուն, ու  
քաղաքին մէջ եղած հօթողներուն, որ յա-  
ւերժական յիշասակներ են, հիշ զէնմը ք-  
զաւ : Ու աս շատ զարմանալի բանմէն,  
որ ատուն ասանք տարինէ տէրի ի՞նչ ա-  
մուր շնվածքներն, որ զանազան արժեր՝  
փորձակիներ տեսերն, ու հիշ չեն խախ-  
տէր, պիտու կեցեր են ինչան աս օրս :

Երաժառական դորժիքներ շնչովը ֆէս-  
քէր անսանով, ետևէ ընկաւ կառարելաւ  
դործեւ յինիշով եղած շալզները : Ու-  
գաւաւ մէկ նոր մեքենական վարպետուններ,  
որ քէմանին ժայնը ու ուժը տանմասակի  
աեւի շատոց : Ու այս նոր շնչած քէ-  
մանները շատ գերազանց են, քան զամեն  
ինչպատճ հիմոց եղած զէմանները եւրոպայուն  
մէջ, ու քան զաման վարպետ քէմաննի  
ներուն, ու նաև սույնինեւ վարպետին ըն-  
նածներն այց : Ու դինը ան քէմաններուն  
է 100 լուեցի ոսկէ :

Մէկ նոր ճամբարը մէկը գուեր է, ու  
անց միւրեքեպի թղթի վաս զիր գրելու :  
Ճամբար զիր մէջ քանինի կոտր վասոր  
կըմաքէ եւոքը առ ջրին մէջ թուզթ է, մաս  
գաղաթ է, մէկը կը թամթնէ, ու կըդնէ  
արէը որ շամայ : Աս թուզթը վասն կը  
պահէ, երբեր որ ուսը տեղոր կուղէ բան-  
մը դրէլ, ճշմանին մէջն կը ճանէ տուր  
գիտով ծծմբայնն երկթի կրուրը, ու բեր-  
նի թքովը թլէլու, առ թղթին կը քայ կը ք-  
րէ ինչպատճ է, ու հօն այնպէս կը գրվէ,  
որպէս թէ ու միւրեքեպովը բանմը գըլու  
զամանութ շատ համար է ու տեսն

Նորի կիայ շատ գայլեր կան, որ ձմեւ  
ու շուրբ ատեն խումբ կը ժողովը-  
պն կը կենան առանձ Ծերուն գետերուն  
քովով, որ անշնուղ գարձուղը բանմն  
նէ ան առաջանութ մասն համար, ու տեսն  
ընդին, ու տառե շառ մէնծ գուստ է որ մի-  
կակ առաջայից խօսիսի համարակի ան  
տեղինը քայլելու : Այս պրոցեսն ուժ  
մարդուս անշափ շառ ուժ ու զինքէր է վ-  
տվէր որ աս գայլերուն հետք ծեծկը ու  
յաղթէ ամա խելք արվեր է, որով որ մէկ  
չեւըն ճամբարը գտերեն մարդիկ անց

համեն գալու : Երբէր մէկ բեռնակու-  
րան խօսիս որ ճամբար տիսի ելլէ մէկ  
քանի կանգուն երկայն չըմանմալ, ետին  
կը կապէ, որ խղափը քալելու առանձն  
չուվան ետևէն գետուն գայլէր որ  
զարու կուգայ : Իշուէ ամենէն գայլէր որ  
կը հանգապէն կանցնին ետևէ ան չփնին հե-  
տը կը խաղան կը խածին ու մարդուն  
ու քաջզ ձիուն հիւ մէկ զէնմը չեն ընել  
քայլու ան շուվանը կայնէ :

Յաւնիս ամանուն մէջ եկաւ վինեսիկքա-  
պար, պարօն անդօն Մառքիշէլլի, երե-  
ւելի մարդը, որ շատ վարպետ է երինքը  
ելլէլու ան օդապարիկ ըսած գունաով,  
որ նոր աշխար ամենէն լսած կը լայ, բայց  
չ ակասած : Օւսաի մասնաւոր եկաւ սաքա-  
զանալ, որ բոլոր ժողովուրդը ու բարախացը-  
նէ ցցնելով անմնց աս արմանալու վարպե-  
տութիւնը :

Ու աս երկու հեղ ելաւ, մէկը յունիսի  
ին, մէկմատ շին, աս երկրորդ անդամ  
ելլէլուն մինմը ու աւելի բարքարաց, ու  
աւելի խորաններ բար : Ու քալեց կամոց  
կամաց գէպ ի՞ուր որ հովը կը թիքը : որ  
մէնքալ աչքի գիմաց կը տեսնինք, ու քա-  
նիմը սահամէ երկնկը մեր, վար քալէլէն  
ետաւ, վար իջաւ ու ով կը նայ պատմէլ  
բոլոր քայլքն զարմակը, ու խնդութիւնը  
որ ընին ան օրը : Ու ան իրիկաննը աս պա-  
րոն մասքիցէլլին թէամբըն տարին բայցը  
քազին մէծերը, ու գովասանիք ու պատիւ-  
շատ արվեն իրեն, ու ցցուցն թէ որ ասքի  
վասն համար ունին, թէ իր գիտութիւնը  
ու խելքն համար, թէ իր կարգութիւնը  
ու վարպետութիւնը համար, որ աս խելքէ  
մոքէ գուրս բանը ու անկարելի սեպանած  
քանի ետևէ ընալով անշափ գեւրին բրաւ,  
ու իրենց աչքն ասչեք ցցուց, աս արմի  
նալու բանը :

Բայց ասկէ մէնծ ու աւելի արմանալուն  
պատմէմ : Պարօն աէժէն ըսածնին վարիւ-  
ցայի, իրեն մէնծ մէնծ թէնէր շնչելով  
թուշունի ու կասա մարդը կը թուզ, ուր կու-  
զէ կը թայկոր ամա որովէտու մարդուն  
ծանրութիւն շատ է, փէր մէնծ մէնծ թէնէր  
ու կարը կը լայ, ասոր համար օդապարիկ  
մալ կառնէ ու տուերուն գին կը կապէ, իրը  
հայկակեա իր ծանրութիւն, ու երիու թէնէ-  
րը շարժեցի կը բայլայ թէաշուններուն ետև-  
էն, ու անով զինքը ու մերենան կը կառաւա-  
փարէ : Այս բանը ըրաւ յունիսի 10ին, բայ-  
լոր փարէղ քայլքն դիմացը, որ անմէնքը  
մաս խածին, աս այ աված մարդկայնն  
խելքն վայ, որ մաշդուբանեցնելով բա-  
նեցնելով ինչպատճ հօս հասաւ :